



Մ Ա Յ Ա Ռ Ա Յ Ա Յ

թիվ 16

1890

տոհման 15

## ԱՌԱՋԻՆ ՀԻԱՑՈՒՄԸ

Ոչ չափազանց գեղեցիկ  
Ոչ ալ միջակ տըզեղ էր .  
Իրեն նըման գոհարներ  
Արտադրած են քիչ գեղեր :

Զայն գիւղացի կոչելուս՝  
Դիտեմ ո՞չ ոք հաւանի ,  
Բայց վերջապէս բընիկն էր  
Դիւղի մ'եւ կտմ աւանի :

Դուստրն էր նա բընութեան .  
Անմեղութեան չափ արդար .  
Կէս—մութի մէջ պիտ' հրեշտակ  
Թուէր մազովն անյարդար :

Թերեւս մի նոր վիպագիր  
Կամ մի պուէտ սիրասուն՝  
Զայն գովելու տար մի զարդ  
Ածականաց նուրբ դասուն :

Ես՝ որ ուխտած եմ ըլլալ  
Մի պարզաբան բանաստեղծ՝  
Հարկ չեմ տեսներ շըփոթել  
Կապոյտ աչքերն հետ աստեղց :

Պէտք չեմ զգար թափելու  
Անոր վլրայ գովասանք .  
Աստծու համար խօսեցէ՛ք  
Անա նորա քով հասա՞նք :



Արձանացած կը տեսնէք  
Զայն ի վերայ գետափին  
Թարթիչներու մէջէն վայր  
Նեզ ակնարկներ կը մտափին :

Իրենց գիւղին քիչ հեռու  
Սահին հեղին այն գետակ .  
Որ անհամար պատկերներ  
Պահած է իւր կուրքի տակ :

Զի այն գիւղի ժողովուրդ՝  
Ընդ որս աղջկունք մանաւանդ  
Իրենց պատկերքն այն յստակ  
Գետի ջրին տան աւանդ :

Այն գիւղի մէջ՝ կը հառ տաք  
Եթէ լսեմ՝ չիք հայի,  
Որ անազառ ցուցըներ  
Պատկեր սիրուն կամ գայի :

Թէ կան հայլիք՝ անոնք ալ  
Մեծ են ի չափ հաւկըթի,  
Եւ հազ հազիւ կամփոփեն  
Մի ողջ պատկերն լաւ քըթի :

\* \* \*

Մէնէշ՝ այս է իւր անուն  
Կնունքի անունն՝ Մանուշակ —  
Իւր պատկերին կը պշնու  
Այն ջրին մէջ անուշակ :

Ի՞նչ խորհուրդներ իւր համբուն  
Կը կաթկըթին այս պահուն . —  
Զիւր խորհուրդներն սպիտակ՝  
Տարին ալիքն այն սահուն :

«Երթանք, երթանք» կը հծծեն  
Ալիք՝ նորա պատկերին .  
Կարծ ես հերմակ փրփուրք ալ  
Զայն տանելու դեգերին :

Զինքեանս ջուրի մէջ կարդալ  
Գեղօւկք ո՞ւսկից ուսեր են .  
— Զուրի եղբեր խոկացող  
Մաղկաբեղուն բոյսերէն :

Այսպէս ըրաւ անկասկած  
Եւա մայր մեր նախակին ,  
Հետեւելով ջրամօտ  
Վարդին եւ կամ մեխակին :

Լուսածաղիկ աստղունք ալ  
Հրտաբտանքով կընային՝  
Գետի, լըճի, ծովու մէջ  
Իրենց դէմքին կը նային :

\* \* \*

«Բայց ամէն բան չափ ունի .  
«Եւ դու, Մէնէշ, վերջապէս  
«Հարկ է մեկնիս . ա՛լ հերիք  
«Պատկերդ վարեն վեր չափես . »

Հսել ուզեց մի մեծ շուն ,  
Որ հեռուէն կը հաչէր . —  
Մէնէշ յանկարծ շիկնելով  
Ի գիւղն դարձուց իւր աչեր :

Եւ նշմարեց որ անս  
Բոժոժաւոր հօտերէն  
Երկուքն՝ գիւղի բրլուրին  
Մտորուին մօտեր են :

Լեցուց շուտով իւր սափոր  
— Զի տակաւին պարապ էր —  
Շուտ տուն դարձաւ . բայց անոյշ  
Վեշտով մ'իւր սիրու տառ ապէր :

Շաղկունք մի քիչ նզմեցան  
Ուիցն տակ որք թեթեւ են .  
— Բուրել՝ ծաղլիսնց ներումն է —  
Բուրեցին իւր ետեւէն :

Ասկէ Մէնէշ վզտացած  
կարհելն՝ է շատ անտեղի.  
Նա կերազեր ջրածածան  
Պատկերն նըման կանթեղի:

Նա զինքն ուշիւ չէր դիտած  
Երբէ՛ք այնքան ժամանակ:  
Մէնէշ շա՛տ ջուր կըսպառէ...  
Պատճառն հարկաւ կիմանաք:

Յ. Թ. ԴԱՅԱԽԵՆ

1890 Գարուն

## ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐԵԱՆ

Ունենալ այնպիսի վոյր մի՝ ուր հանգչին ոսկերք մեծագործ առաքինի հայ որդւոց, այդ վայր նուիրական՝ փառաց յիշատակարան մի պիտի լինէր մեզ: Այդ շրջափակին մէջ Սանասարեան և ս մեծ կոթող մի պիտի ունենար, գերեզման ճշմարիտ գործիչի, որ պիտի հանդիսանար մեզ ազնիւ գործոց ներշնչարան, սուրբ իբրև տաճար, և կամ որպէս աննման ուխտատեղի՝ ուր գունդագունդ պիտի գիմէինք, և քանի՛ք ի մէնջ չպիտի ուզէին բաժնուիլ անտի քաղելու համար կարեւոր դասեր. և կամ քանի՛քաղցր էր մեզ ունենալ այնպիսի յարկ մի՝ ուր դրած լինէինք ճշմարիտ հայ որդւոց, նոցա՝ որք ոչ և են, կիսանդրիք, որոց վերայ բարձրէն հովանաւորէր Ս. Գրիգոր, իւր պատառատուն ցնցոտիներով և լրւուորութեան ջահն ի ձեռին: Քանինե՛ր արդեօք պիտի յաճախէին յայն սրահ, և սիրազեղ շրթունքներով պիտի համբուրէին այն ճակատներ՝ որք այնքան վըսեմ խորհուրդներ յզացան յօդուա իւր-

եանց համազգեաց: Ամէն գարուն իւր ծաղիկներն պիտի նուիրէր այդ յարկին, ամէն քնար՝ իւր երգն, ամէն բերան՝ իւր օրհնութիւնն:

Պայծառ համաստեղութիւն մ'են մեզ համար ոգիքն անոնց՝ որք յաշխարհի սնան մեծամեծ խորհուրդներով, և իւրեանց խորհուրդներ ջահներ եղան տղէտ և կոյր ժամանակին: ո՞վ կարալ է մոռնալ գոյց երախտեաց յիշատակքն: ո՞վ կարող է փոխարինել գոյց վաստակոց: միայն տրիտուր՝ գոհունակութիւնն ունին՝ զօր կզգան ի տես այնքան արդեանց: Սանասարեան ես ալգ գոհունակութեան քաղցր վայելմամբ անդարձ կը բաժնուի ի մէնջ: իրօք յաղթանակ մի կը կանգնէ երկուց աշխարհաց մէջ, այն է կենաց և յաւիտենականութեան մէջ: իւր ազգի տղիտութիւնն էր իւր վիշտն խորին, հետեւաբար նորա լուսաւորութիւնն եղաւ իւր միակ բաղձանքն, ուստի նա գոհութեամբ մեռաւ, զի իրադարձեց իւր մեծագոյն բաղձանքը:

Դպրոցն էր իւր տեսլականն (իտէալն) և յառաջդիմութեան գործիչ մի եղաւ. ուստի 1881 ին հիմնեց ի Կարին Սանասարեան վարժարանն, եղական հաստատութիւն, որ անցուչո սերունդէ սերունդ պիտի մշտնջենաւորէ ազա Մկրտչի փառաւոր անունն: Այս եղաւ իւր գլխաւոր գործն, դպրոց հիմնեց, կանխաւ պատրաստելով ուսուցիչներն ի Գերմանիա, այնպէս որ ուսուցիչ և ուսանող իւր սաներն լինին, անզաւակ լինելով Ազգի զաւսկաց հայր եղաւ, իւր մտադրութիւնն եղաւ նոցա գեղեցիկ ապագայն ապահովել, ուսեւալ սերունդ մի յառաջ բերել. կրթութեան բարիքներէն չզրկել իւր սիրելի ազգակիցներ, և կարծես կը նախազգար այն

երանաւէտ վիճակ՝ որոյ պատճառոն կը լինէր ինք, մտօք կը տեսնէր այն բազթիւ լուսոյ որդիք, որք Սանասարեան վարժարանէն կ'ելնէին պարտուց խորին գիտակցութեամբ և ուսմանց ճոխ մըթերքով, ի՞նչ հոգեկան բերկրտնք իրեն համար՝ որ այսքան փառաւոր կերպով կը կրէր յանձնին բարերարի տիտղոսն։ Դալրոց հիմնել, նախանձելի կացուցանել զայն բարոք ուղղութեամբ, ապահովել նորա ապագայն հետաւոսու ոգով, այս եղան Սանասարեանի ըլձից պատկումն։ Երեւակայենք պահ մի այն բարի ծերունին, որ նէվայի եզերքէն աշերն յառած անքթիթ ի ձիւնեղէն սարս Բարձր Հայոց, կը տեսնէ կարծես այն բիւրաւոր մանուկներն՝ որք աչք յարտառու կը թափառին ուսման և գիտութեան ծարաւի. և կը տրտոի այն գթած հոգին նոցա տառապանացն՝ տգիտութեան երեսէն, և յամենայնի ծայն մի իրեն կ'իմացնէ իւր մոտադրած գործին որբութիւնն ու վսեմութիւնը, և այնուհետեւ ուր որ գտնուի, ինչ որ գործէ, սոսկ իւր գպրոցի մոտածմամբ կապրի, մտօք կը շրջի իւր տեսլուկան գպրոցի գասարաններն, ուր մասաղ սերունդներ գիմակալելու կը մարզուին խաւարի գէմ, կենաց փորձութեանց գէմ, կը շրջի այդ ուսումնական պատանեաց հետ, արձակ գտշտեր, նըսեմասառեր անսառներն, ծաղկանց կամ ձնեաց հաւաքածոյներ պատրաստելու։ Այս մտածմամբք Սանասարեանի հոգին անօլատում ցնծութեամբ կը թեւածէր յայն աշխարհ, ուր ոլիտի հիմներ իւր գպրոցն, այդ վայրկենէն ինքովինք երջանիկ կը համարէր, բարիքն կը խորհէր իւր համարիւն եղարց, կ'ուզէր կանգնել խորան մի՛ ուր պաշտուի միշտ իւր ամբիթ յիշառական, գպրոց մի՛ ուր

գաւառացին գտնէ եւրոպական նմանօրինակ հաստատութեան մը առաւելութիւնքն, ուր աշակերտն ուսնի իւր իսկ անուն իբրև բարոյական վերածնութեան շարժառիթ։

Այս աղնիւ փառասիրութիւն իւր մեծագոյն համոյքն եղաւ, ոչ ազնուապետութիւն իւր այնքան չքեզ տիտղոսներով, ոչ հարասութիւնք, և ոչ փառք կրցան իւր որտի դատարկութիւնն լնուլ, գաստիարակութիւնն եղաւ իւր տենչն և եւաւարար իւր ըղձից ծնունդն եղաւ իւր վարժարանն եւ արդ գոհ և երջանիկ կը մեկնի յաշխարհէ, բազում հայ որդւոց բիւր օրհնութիւններն տանելով իրեն հետ, իւրմով Ազգի զգացած ուրախութիւնն ժամաներ կը սփռէ իւր գալիահար անշունչ շրմանց վերայ, և այդ ժամաներով կ'ինչնէ գերեզման, երթալ ի բնագաւառն երանելթայ, յաշխարհն՝ ուր անմահութիւնն պիտի պարգեւէ վարձք իւր բարեաց։

Երթան բարեաւ, օրհնեալ ոգի, չըքնալ ոգի, չողա՛ իրեւ ասալ պայծառ երկնից անհուն գաշտերուն մէջ, որպէս յաշխարհի ջահն եղար անլոյս և տգէտ հայ իմացականութիւններու։ Դպրոցդ պիտի լինի քեզ յաղթական կամար, և Հոյ Ազգն քեզ միշտ երախտագէտ, գնա՞ թրթուալ Շահնազարեանի հոգւոյն առընթեր՝ որ ի քեզ գտաւ ժառանգ իւր կրթասիրութեան, աւելի փառաւոր, աւելի բարձրաթափէ, աւելի փոեմուսէ։ Հանգի՛ր ի խաղաղութիւն, աւսոնելով քու երկնաչու ընթացքիդ եւաէն ընդհանուրին արտասուակաթմորմօքն և միանգամացն հիացում քու անմուաց գործոյն նկատմամբ։ Դու լոյս սիրեցիր, թուղ ուրեմն լուսոյ մէջ յաւերժանայ հոգիդ նուիրական։ Եւ հոգւոյդ երանութիւն թող ցոլայ յերկնից ի սփոփուն այն բազմաթիւ սպաւոր սանունցդ՝ որոց հայր եղար գորովագութ, և զորս այժմ որը կը թողուս, այլ ոչ երրէք անժառանգ։

Հազօ՞ն, ե՛րթ բարեաւ։

Ս. Գ.



Հայկունին իւր ժամանակը պարագ չ'անցնէր, տեսէ ի՞նչպէս լու կ'աշխատի:

### Խ Օ Ս Ո Դ Պ Ե Պ Բ Բ

Գիւտ Պարոն Արփա Էտիւրնի

Փոքրիկ աղջկանց համար գեղեցիկ երազ մը կ'իրականանայ: Երևակայեցէք խաղալիկի վաճառատաւն մը ուր կան ամէն ձեւովկ և մեծութեամբ պէտէքներ, խօսող, երգող, ճշող, զանազան ձայներով, տարբեր շեշտերով, ամենքն ալ պատրաստ պատմելու ձեզ իրենց մահեկան լեզուաւ զուարձալի վէսեր, և պիտի ունենաք ձեր աշաց առջեւ այն սիրուն պատկերը զոր կը ներկայացնէ այժմ Միացեալ նահանգաց նիւ ձէրսէյ նահանգին մէջ կազմակերպեալ ելեքտրահանդէսն: Պարոն էտիւրնի ձայնադիր-պէտէքը, վերջին գիւտ ամերիկացի ելեքտրագէտին, մեծագոյն ընդունելութիւնն գտած է իւր նորութեան

պատճառաւ: Պիտի նկարագրենք զայն: Էտիւրնի պէտէքը իւր տեսակին պատկանող խաղալիկներուն կը նմանի. բայց եթէ զգեստներէն մերկացնենք զայն, գալունիքն իշայտ պիտի գայ:

Մարմինը թիթեղէ շինուած է, կուրծքին վերի մասը ծակուաի է: Իսկ մարմայն մէջ կոյ մեքենայն զոր կարելի է լարել բանալիի մը միջոցաւ: Մեքենանայն մէջ կը աեսնես նաև թիթուկ մը, հնչման տախտակն և ելեքտրա-մագնէս կաշուած գործին: Թմրուկին գրայ կը գտնուի Կիւրբա-րէրգայի բարակ թերթը: Թէ ի՞նչպէս գործիները կը պատրաստին:

Բնդուրձակ սրահի մը մէջ իրարմէ անջատեալ նոտարանաց վրայ կը գըտ. նուին հինգ հարիւր գեւատի օրիորդներ որոց իւրաքանչիւրին առջեւ կը գտնուի

ձայնագիր գործին, ինչպէս կը ցուցնէ Ա. պատկերն. Դեռատի օրիորդը կը խօսի, կ'երգէ, կը խնդայ, կուլայ, ժողովրդական առածներ կ'երգէ, մասալներ կը զրուցէ, և այդ ձայնին դանաշան թրթումներն կը հաղորդուին թմբու կը պատող կիւրբա-րէրքայի թերթին վրայ և հոն իրենց հետքը կը թողւն: Թմբու կը կը պատրաստուի այս

ի՞նչ մեծ ուրախութիւն աղջկանց համար: Էտիւլնեան գործարանը օրը 500 ոլէպէք կը չինէ, որոց իւրաքանչիւրն ունի իր անունն, երգած եղանակներն և րած արտասանութիւններն, որք նշանակուած են իւր առաջին վրայ: Պատի կրնայ ըլլալ մեքենական մատենութարան մը, զրուանաց միջոց մը եւ մանկան համար ուսումնասիրութեան ա-



Ա. Պատկեր



Բ. Պատկեր

կերպով: կը մնայ դնել զայն պէտէքին մարմոյն մէջ, ինչպէս կը առանուի Բ. պատկերին մէջ: Երբ բանալիով լսրենք, մեքենայն պիտի գործէ և խաղալիկն ինքնարերարար պիտի կրկնէ կիւրբա-րէրքային վրայ արձանագրուած խոսքերն ու եղանակներն:

Ինչպէս կը առանուի, պարզ ձայնա-գիր մ'է, խաղալիկի մը մէջ դրուած:

ուարկայ մը: Շնորհիւ Պ. Էտիւլնի այսօրուընէ հետէ, պէտէքը կրնայ խօսիլ, երգել, լուլ, խնդալ և մեր փոքրիկ մանկանց սիրաը նեղացած ա-տեն մեծ մամիկի մը նման մասալին զրուցել ձմեռուան երկար գիշերները, և միանգամնց ընտիր խօսակից մ'ըլ-լալ մեր աղջոց հետ:

Մ. Գ. ՄՈԶԵՍՆ

ԵՐԳ ՓՈՔԲԻԿ ՄԱՆՎԱՆՑ

Ա. Պ. Ա. Մ. Խ. Ա. Վ. Վ. Ա. Պ. Ա. Պ. Ա. Վ. Վ. Ի.

ՈՐ Ի ԳԱՏԵԴԻՌ

ՊԱՐՆ

Մեք ամենքնիս ալ ծեր առջեւ ենք կանգներ,  
Կը մտածենք անշուշտ թէ շատ փոքր եմք դեռ,  
Բայց թողէք որ պատմեմք գործ եր մեր ամբաւ  
Թէակտ անոնք փոքրիկ սակայն միշտ են լաւ :

1. Դուք կը տեսնէք զիս որոշեալ ճիշդ ժամուն  
Որ դարակիս առջեւ նստած եմ ժպտուն :
2. Զեռքերս մաքուր միշտ պահելու տանիմ խնամ,  
Որպէս զի երբ տեսնէք զանոնք չ'ամինամ :
3. Ես ալ կ'երթամ ի դասարան հանդարտիկ  
Երբ դասատուն ըսէ, կ'եցիք կամ անցիք :
4. Ես դասատուիս ամեն ըսած խօսքերուն  
Այո՛, կ'ըլլամ յոյժ մտադիր եւ արթուն :
5. Լաւ կ'աշխատիմ սովորի դասերս ամենայն  
Դիտեմ կարդալ, գրել, հեգել քերական :
6. Քաղաքավար եմ ամենուն հաւասար  
Զեմ սիրեր զայն որ կ'ուզէ վէճ ու պայքար :
7. Թէ պատահմամբ վնասեմ մանկան մ'երբէք  
Զուարթութեամբ կ'ըսեմ, ինդրեմ ներեցէք :
8. Խոնարհութեամբ գլխարկս հանեմ ճիշդ այսպէս  
Երբ ընկեր մը կամ բարեկամ տեսնեմ ես :
9. Մի՛ կարծէք որ ես ալ կ'ուղիղեմ առ ընկեր  
Խաղի ատեն՝ դպրոցի մէջ զէշ խօսքեր :

ՊԱՐՆ

Ուխտեմք լինել ժիր, մաքրասէր եւ լզզօն  
Ճիշեմք յաւես մեր դպրոցին այս կանոն .  
« Ինչ որ կ'ուզէք որ ուրիշներ լնեն ձեզ,  
Պէտք է անոնց համար լնէք դուք նոյնպէս » :

Թարգմ .

Ս. Գ.

## ԿԱՌՔ ՈՒՆԵՑՈՂ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐ

— առջևութեան —

Գիւտերու դարուն մէջ ենք, անդադար կը ջանանք կատարելագործուիլ, և երբ ըստ ամենայնի կատարեալ ըլլանք, Ասկեդարը պիտի վերագառնայ: Հետեւաբար այնքան յառաջ պիտի երթանք որ վերատին պիտի հասնինք այն կէտին, ուսկից ճամբայ ելած ենք:

Ատենով փոխադրութեան միջոցներն հազրւագիւտ էին. այն ատեն ճամբորդելը ծանր գործ մ'էր. մարդ խիստ անհանգիստ կ'ըլլար եզան սայլի մը մէջ, ուր խառն ի խուռն կը դիզէին զմեզ, և որու յարատե ցնցութերն մարդուս ոսկորներն կը կոտրակին: Այն ատեն եթէ մէկը երկաթուղուց խօսք ընէր, իրը վհուկ կ'այրէին. վասն զի այն ատեն սովորութիւն կար այրել այն մարդիկը, որք կը համարձակէին իրենց ժամանակիցներէն աւելի խելք, երեւակայութիւն ու հմտութիւն ունենալ: Մարդիկ ընդհանրապէս խիստ ինքնասեր են. իրենք բան մը չ'գիտնալով, չ'էին ուզեր որ ուրիշներն իրենց մէ աւելի գիտնան:

Դեռ 80 տարի առաջ, այցելութեան, երեկոյթի կոմմ պարահանգէսի երթալու համար գտակուրակ (սէտեա) կը գործածէին: Որովհետեւ այս գահաւորակներն մէկ մարդ միայն կրնան պարունակել, մտածեցէք թէ, երբ բազմութիւն ընտանիք մը տեղ մը երթար, ո՛վը անգահաւորակներ պէտք կ'ըլլային: Կ'իրեկ թէ այն ժամանակն ալ ծիերու սոկեդարն է եղեք:

Վերջէն երբ ծիու կառքերն ու կիսակառքերն ելան, ամէն մարդ չ'էր կրնար անոնց մոլ ճամբորդել, վասն զի շատ սուզ էին: Բայց այսօր անոնք մի-

այն ոտքով կը քալեն, որոնք որ կը սփրեն քալել և կամ որոց բժիշկն քալել պատուիրած է: Համակառերն (Օմիւլպիւս), Թրամլայներն, Երկարուղիներն այնքան շատ և այնքան աժան են որ, ամենամօտ տեղ մ'իսկ չ'արժեր հետիոտն երթալ:

Եւ այս կառքերն ո՛րքան զուարձութեանց և գիտողութեանց տեղի կ'ուտան: Հոն ամէն գասի, ամէն ասափհանի մարդիկ խառն նստած են: Եթէ երբէք օր մը հաւասարութիւնը իշխէ երկրի վրայ, համակառերէն պիտի ծնի: Տեսէք սա սիրուն և նորատի կինն, որու կերպարանքին վրայ ազնուականութիւն մը կայ. անոր քով կուգայ կը նստի աղասոտ հագուստաներով ու սեւ ձեռքերով գործաւոր մը: Քիչ անդին նստեր է կառավարութեան ծանրաբարոյ պաշտօնեայ մը, որու քով կուգայ կը տեղաւորուի օզի և խստոր հոտող ուստիկ մը, որ բարձրածայն կը խօսի և խորհրդածութիւններ կ'ընէ, որոց պարտաւոր չ'ես պատասխանելու, բայց ըստիպուած ես մտիկ ընելու:

Ահագին պարոն մը կուգայ կը նստի ծերունի և նիհար մարդու մը քով, զրեթէ անոր ծունդին վրայ, և նորասկորներն ջախջախնելով՝ կը ժալտի ու կ'ըսէ.

— Եերեցէք, ձեզ անհանգիստ ըրի: Կ'իմանանք որ վերջերս նոր գիւտ մ'ալ եղեք է: Ատենով ցերեկօթիկ վարժարան գացող տղաք հետիոտն կ'երթային, մէկ ձեռքերնին սակառնին, որու մէջ ցերեկուան ուտելիքնին կար, միւս ձեռքերնին ալ իրենց գրքերն չուտենով մը կապուած: տղայք ամէն ատեն այն չուանին պղտիկ ծայրէն կը բանեն և շարժելով կը քալեն, մինչեւ որ գրքերն քակուին ու փողոցը թա-

փին, ինչ որ կայնելու առիթ կուտայի իրենց:

Այսուէս հետիոտն գպրոց գայող աը-  
դայք բոլոր վատկեր՝ շաքար կամ խա-  
զալիկ ծախող խանութներու առջեւ  
կանգ. կ'առնուն : Ամանք. իրենց ընկեր-  
ներուն յարմարելով, փողոցը գնիվիկ կը  
խաղան : Կը կարծէք որ ձեր որդին  
Վ. Ք. Փիլիսոս կը կարդայ, մինչդեռ նա  
սաստիկ զբաղած է եղեգի կտորով մը  
չափելու թէ իւր գնդի՞ն աւելի մաս է  
բերդին թէ՛ ընկերունք դնդիկն Եկրեմն  
ալ այս պարանիկներն բոլորունքին դպրո-  
ցը կը մոռնան և պատելու կ'երթան :

Ասոնք բոլորն ի հարկէ մեծ անարտեհ-  
հութիւններ էին . բայց ձնազք առոր ա-  
ռաջքն առնելու ուրիշ ճամփայ չ'էին  
գտած . բայց եթէ իրենց տղափը տու-  
նին ուժենէն մտած գանուող վարժարանը  
զրկել : Ծառայ ունեցողներն ծառայից  
հետ կը դրկէին իրենց զաւակներն ։ Խկ  
չունեցալներն խօսք կ'առանէին ոյս ՅԵ  
ՀԶ ասարու մարդոցմ որ ճամբան խելօք  
կինան , և տղայք այնպէս զատ կը մու-  
նային իրենց խստութիւն որ կարծեւ թէ  
չափահատ մարդի ի էին :

Բայց ձարձ չկար . ո՞րու մաքեն կ'անց-  
նէք ոյք օր մը առլայք կատաքով զ պլոց  
պիտի երթային : Վերջապէս Եկառ այն  
մեծ օրն , որ անհնարին վեռան հասուց  
կարկանդակավաճառաց և բերեզակաց :  
Դպրոցի մը տէնին , ոյք կառք մ'ունէր ,  
բայց ծնօղագուշ :

«Ասկեց վերջն ձեր աղաքն առաւե-  
ա տուն ինծի մի զրկէք, ես կառքով  
և կուգամ ի առնում զանոնք ե երեկոյին  
և աշ կը բերեմ». Ասանկառ այլ ևս վախ  
և չէք ունենաբ այն հազարումէկ փոքր  
և ճանքներէն, որոց կրնան պատահիլ  
և աղայք փողոցին մէջ. Ճամբան շար ըն-  
և կերներ յէն կրնար գանել, ընկոյզ

« Խալշակ կամ այնքան կուզեն ուտել որ  
« ստամոքսնին աւրուի ո»

Ծնողը ուրախութեամբ ընդունեցին  
փոխադրութեան այս դրութիւնն , ո-  
րով պիտի կարենային իրենց տղաքը ու-  
ղած վարժարանին զրկել , փոխանակ  
մօտակայ նախակրթարանն զրկելու :  
Դպրոցական կառաքերն շուտով չատցան ,  
վասն զի ամէն վարժարան ուզեց իւր  
կառաքն ունենալ :

Գալով տղոց՝ այս դրութիւնն ի հարկէ անոնց գործին կուգար. կառք նըստիլը տղոց մեծ ագոյն հաճոյից մին է։ Ուստի տեսնելու է թէ աւաւոտուն ի՞նչպէս կանոււս կ'ելնեն, ի՞նչպէս շուտ կը հագուին, որպէս զի կառքը եկած ատեն պատրաստ ըլլան։ Ծնողք չեն ստիպուիր այլ եւս երթալ ծոյլ ստահակներուն ակտանձն քայլել. վասն զի ուզախիստ լաւ գիտեն կառքին գալու ժամանակը։

Տեսա՞ծ էք երբէք այն կառքերն ու-  
րոց վրայ խոչոր տառելերով գրաւոծ է.  
Արդինչեան վարժարան : Դիւրին է զա-  
նոնք ճանչնալ : Նոցտ ձեն համակառքի  
մը ձեն է : բայց ամէն կողմէ գոց են և  
պատու հաննելուն վանդակիներ դրուած  
են : Պարսն ճանապարհորդաց վարմուն-  
քըն պատճառ եղաւ այս վանդակինե-  
րուն : Վառն զի չարտաձիներն անցորդին  
մէկառն հացի կերպ մը կամ խնձորի փո-  
րտսիք մը կը նետէին, միւսին գլխար-  
կին վասյ կը թքնէին, թղթէ գնդակ-  
ներ շինելով՝ խանութները կը նետէ-  
ին, և լու : Վանդակին տառնց ամենուն ա-  
ռաջին առաւ :

Հիմայ ժամկը հինգն է . \* \* \* վարժա-  
րուն իւր ցերեկօթիկներն կը ժողուէ  
իրենց տառնը զրկելու համար : Աշա-  
կերտք պատրաստ են , ինչ որ կրնայ  
հասկցուիլ բակին մէջի ազգութիւն . ա-

մէնքն կը վազեն, զիրար կը հրեն և  
կ'աշխատին առաջ անցնիլ, վասն զի  
կառքին մէջ ամէն տեղ մէկ չ'է, և աղ-  
ղայք այն տեղերն կը սիրեն, ուսկից  
որ գուրսը կ'երեւի :

Վերջալիս բոլորն ալ կառքը մոռան,  
և կառապանն խնամոք կը գոցէ գուռը  
իւր տեղը կ'անցնի, խարազանը կը  
զարնէ, կառքը ճամբայ կ'ելլէ .... : Տը-  
ղայք ամենէն տեղի այս վայրենին  
կ'ուրախանան, երջանկութիւնը կը փայ-  
լի անսնց աշերուն մէջ, ուրախութիւնը  
կը նկարուի նոցա դիմաց վրայ : Ամէնքը  
կ'սկսին միաժայն խօսիլ, ամէնքն իրենց  
գիտողութիւններն ու խօրհրդածու-  
թիւններն կ'ընեն աեսածնուն վրայ .  
երբէք այնքան կրակու, կցկառւը և  
խնդուքներով խօսակցութիւն մը  
չ'լսուած :

— Օ՛խ, ճամբայ ելանք .... :

— Եղուարդ, գուն իմ տեղս նստեր  
ես, երէկ գուն հոտ էիր, այսօր ես  
պիտի նստիմ:

— Իրա՞ւ ըսիր .... ես տեղս չ'եմ  
ելլեր .... : Թող գուն առաջ անցնէիր :

— Սակասս պահեցիր որ ես մնամ և  
գուն նստիս, անտանկ չ'է .... : Նայէ՛ վա-  
զը ես ինչ պիտի ընեմ:

— Ի՞նչ պիտի ընես .... :

— Կամո՛ց, խղունջս պիտի ճգնես,  
ըստ 7-8 տարեկան խարախշահեր ար-  
դիւնք, որ քիչ մ'ապաւշ կերպարանք  
մ'ունէր և որ ձեռքքը բունած էր աքասի-  
այի ճիւղ մը, որու վրայ խղունջ մը  
կար :

— Աս ի՞նչ կ'ըսէ : Եթէ պատուելին  
տեսներ՝ խերդ կ'անիծ եր .... : Աս ա-  
քասեաի ճիւղն ուսկից առիր : Զե՞ս  
գիտեր որ պարտիզն բան բրցնելը ար-  
դիւնք է :

— Ես ասիկայ առտուն հետո բերի....

որ խաղամ .... : Է՛յ, Պընուա՛, մի՛ հը-  
րեր, վար կ'ինայ :

— Վայ, վայ .... նայեցէ՛ք .... նայե-  
ցէ՛ք .... սա ձուկ տապկողը նայեցէ՛ք ....  
ետին կը նայէր .... և երեք ձուկ գե-  
տինը ձգեց՝ կարծելով որ տապակին  
մէջ կը գնէ :

Բոլոր տղայք պատուհանը վազեցին  
ձուկերը տեսնելու համար : Միայն ա-  
քասիաի ճիւղը բռնող տղան տեղէն չի  
շարժեցաւ . գնաց անկիւն մը կծկտե-  
ցաւ, և բերանը խղունջին մօտեցնելով՝  
ակսու երգել :

— Կո՛յր խղունջ, կո՛յր խղունջ .... եղ-  
ջիւներդ ցուցուր ինձ .... :

— Վայ, նայեցէ՛ք .... ձուկերն ա-  
ռաւ ու առանց լուալու տապակը նե-  
տեց :

— Ի՞նչ կ'ըլլայ .... երբ որ եփի կը  
մաքրուի .... : Չ'ես գիտեր որ տապակն  
ամէն բան կը մաքրէ :

— Ան կրակին է, տապակն չ'է :

— Մի՛ գաչիր ինծի . գրալանս գըն-  
դիկներ կան .... միսս կը ցաւցնեն :

— Լուցէ՛ք, սա երգեհանը մտիկ ը-  
նենք .... :

— Ո՛հ, ի՞նչ անուշ եղանակ կը նը-  
ուագէ :

— Կո՛յր խղունջ, կո՛յր խղունջ .... :

— Պիտի լսե՞ս, Բուլը .... : Հիմոյ  
խղունջիդ խերը կ'անիծ եմ :

Մնացեալի յաջորդ բուով

### ՓԻՂԵՐՈՒ ՎՐԱՅ ՀԵՏԱՔՐՅԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ

Փիղերը կենդանաբանութեան հաս-  
տամորթ կոչուած կարգին պատկանող  
յաղթամարմին անասուններ են : Իրենց

հսկայ մսակոյտին ներքեւ թագուն կը  
մնայ հանճարեղ իմացականութիւն մը :  
Այս անասունները բազմաթիւ օրինակ-  
ներ տուած են մեզ իրենց զարգացեալ  
իմացականութեան մասին և մարդ երբ  
ուշադիր ոգւով մը ականատես լինի ի-  
րենց ամեն մէկ շարժման , առանց տա-  
րակուսանաց պիտի համոզուի թէ՝ փի-  
զը հակոռակի իւր տձեւ ու կոչտ ձեւին ,  
միշտ հանճարեղ անասոնց կարգէն պի-  
տի լինի : Գեղեցիկ գէպքերու հետա-  
քրքրական հաւաքածոյ մը ներկայա-  
ցնենք մեր ընթերցողաց :

Մատակասքար կղզւոյն մէջ , փղի մը  
պահապտնը հնդկուկան ընկոյզ մը գըտ-  
նելով , կը կոստէ զայն անասոնցն զըլ-  
խոյն վրայ : Յաջորդ օրը , փիզը չմոռ-  
ցած երբէք նախորդ աւուր կրած ա-  
նարգանք կը տեսնէ փողոցին մէջ խա-  
նութներէն միոյն առջև ընկոյզներով լի  
կողով մը , իսկոյն կառնու անոնցմէ մին ,  
և պատիճովն զօրաւոր հարուած մը  
կուտայ իւր պահապտանին : Տարակոյս չիայ  
թէ անհաւատարիմ պահապտնը անա-  
կնկու հարուածին ներքեւ կաթուածար  
գետին կ'իյնոյ :

Բօնտիշէրիի մէջ , զինուոր մը իրեն  
սովորութիւն ըրած էր դաւաթ մը ո-  
գելից ընալելի ընծայել քաղաքին փի-  
զերէն միոյն ամէն անգամ որ ինք ամ-  
սաթոշակն ընդուներ : Օր մը , զինուո-  
րականը չափէ դուրս խմած լինելով ,  
սոտիկանութենէն կը վինուուէր : Հա-  
լածեալ եկաւ պահուըրիլ իր սիրական  
փիզին յաղթտմարմին սրունդներուն  
միջեւ : Զինուորք ընդունայն ճիգեր ը-  
րին ձերբակալելու համոր զայն : Երախ-  
տագէտ անասունը թոյլ չէր տար , և  
պատիճովն կը պաշտպանէր իւր բարե-  
րարը : Յաջորդ օրը , երբ հալածեալ  
զինուորը արթնցաւ , տեսու ինքզինքը

ահաւոր գիրքի մը մէջ և երկիւղ զգաց  
փղին հսկայական մարմնէն օրոյ ներքեւ  
կրնար ընկճիլ : Եւ անասունը ոիրոյ ար-  
տայայտութիւններ կընէր փարատելու  
համար անոր երկիւղն :

Դնդապետ Սմիթ ուրիշ հետաքրքրա-  
կան գէսլը մը կը պատմէ : Միացեալ-  
նահանգաց մէջ անսարանին վրայ ելնող  
փիլ մը անհուն սէր կապած էր շան մը  
հետ : Հանդիսականները հաճոյք կզգա-  
յին չնիկը չարչարելով որպէս զի այդու  
կարենային գրգռել փիզը : Օր մը , այս  
սովորական գրօսանքը յարդանոցի մը  
քով կը լինէր . յարդանոցին մէջ փիզը  
բանտարկած էին : Երբ անասունը ըընի-  
կին հաշիւնը լսեց , անմիջապէս ուժեղ  
հարուած մը տուաւ ատաղձներուն ,  
կոսրատեց զանոնք և բացուած ճեղքե-  
րուն մէջէն պատիճը երկնցնելով այն-  
քան սպառնական եղանակաւ մը դիտեց  
որ ներկայ եղողք սարսափելով խոյս  
տուին :

Պատերազմական պաշտօնէ մը հե-  
տեւեալ տեղեկութիւնը կառնունք :  
Անդլիական բանակը գէպ ի Սինկարուր  
կը յառաջանար : Թնդանօթաձիգ խում-  
բը գետէ մ'անցած միջոցին , թնդանօ-  
թակիր կառաց միոյն վրայէն պաշտօնա-  
կալ մը կ'իյնոյ : Դիուարին կացութեան  
մը մէջ կը գտնուէր : Ետեի կառքին  
անիւները բիշ ատենէն պիտի կոխոտէին  
զայն և անցնէին : Նախախնամութեան  
մէկ գեղեցիկ տջակցութեամբն , նոյն  
կառքը քաշող փիզը տեսնելով վտան-  
գը , պատիճովը վեր կը բարձրացնէ ա-  
նիւը և օդին մէջ առ կախ կը բռնէ  
զայն մինչեւ որ զինուորականը յոտին  
կ'ելնէ և մօտալուա մահուանէն կրնայ  
խոյս տալ :

Հնդկաստանի նուիրական գրքերը  
գովեստիւք կը խօսին Քունինուր կոչ-

ուած փղին վրաց որ բնիկ Ռատճափ մը ամէնէն սիրական անասուններէն մին եղած է : Ելր միզը իւր ափրոջը հետքանուելով բանատրկուեցաւ թշնամույն ձուեք, ուզեց վրէժ լուծել իւր հակառակորդներէն : Ուստի զիշեր մը արթընալով այն բանափին մէջ ուր տիրոջը հետ գրուած էր մի քանի օրէ ի վեր, յարձակեցաւ բանատրկուեցաւ վրաց, մի առ մի խեղզեց զնոսա, տիրոջը շղթայները քակեց և անոր հետիսոյս տուաւ բանտէն :

Սուրիոյ մէջ ընտանի փիղ մը ամեն օր իւր տիրոջմէն որոշեալ քանակութեամբ գարի կ'առնուր : Սպասուորը գարիին կէսը կը վերցնէր : Օր մը, տէլը իւր ծառային ներկայութեամբ տուաւ սովորական պաշարը : Փիզը ուզելով յայտնել գողութեան դէպքը և ցուցնել իսկ գողը, պատիճովը գարին կիսեց, մէկ մասը ինք առաւ և միւսը ծառային կողմը նետեց : Ճարտար եղանակաւ մը հասկցուց իւր տիրոջ՝ սպասաւորին պարսւելի ընթացքը :

Ուրիշ փիղ մը ամէն անգամ որ գորի ուտէր, պահապանը գուարճանալու համար գարիին մէջ գայլսիրազի կտորներ կը նետէր : Փիզը յարմար առթի մը կ'սպասէր վրէժը առնելու համար : Առաւօտ մը տեսաւ որ պահապանը կաթսային մէջ կերակուր կեփէր, առանց վայրիկեան մը կորսնցնելու, մոխրին կոյտմառաւ և կաթսային մէջ նետեց :

Գեղեցիկ և չնորհալի պատմութեամբ մը վերջացնենք մեր յօդուածը : Պիրմանացի երիտասարդ իշխան մը կտմուսնար : Խշանը փիղ մ'ունէր զոր շատ կը սիրէր : Հարսանեաց յաջորդ օրը, երբ ամուսնացեալք իրենց տանը պատրշգամն ելան առաւօտեան զով օդը չնչելու համար, փիղն որ նոյն պահուն

պարտէզը կը գտնուէր, առեսնելով իր տէրը, և քաղէ գեղեցիկ ծաղիկ մը և մօտենալով պամորով ճիւղերէ շինուած պատշգամին, պատիճովն կը ներկայացնէ խնկարոյր ծաղիկն գեռատի ամուսնացելոց :

Ներկոյ պատմութիններն իրական են . իրենց հետաքրքրական նկարագրովն և ծիծաղաշարժ կողմերովն կը յայտնեն փիղին հանձարեղ անասուն մը լինելն :

Մ. Գ. Մօջեսն

ԱԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ Ի ՀԻՒԽՍԱՅԻՆ ՅԵԽԵԹ

## ԵՐԿԻՐ ՓՐԱՆՍՈՒ ԺՈԳԵՖԻ

ՆԻ

ԾԱԳ. ՆԱՐ-ԶԷ ՄՊԼԱ.Ի

ԳԼՈՒԽ.Զ.

Պատրաստուրինելի մի նոր բեւեռային ուղեւորուրեան համար . — Առաջին արշաւանի բաղիսիրով . — Հաշ եւ Մայ Քլենրօֆ կղզիներն . — Թէկկրօֆ հրուանդան . — Քոյշի մահն եւ յուղարկաւորուրինեն :

(Նարունակուրին 15 թիւն)

« Զերմաշափին գիշերը զէրօյէն վար 44<sup>0</sup>, 25 իջաւ, բայց չնորհիւ զօրաւոր օտօմի մը հասարակաց պարկին գողդուն կիւրերը խալազ քուն մ'ու նեցան :

« Յաջորդ օրն, մարտ 13 ին, ճամբայելանք դէպ ի Պէրկոս հրուանդան, 43<sup>0</sup>, 75 սոստիճան յրտութեամբ :

« Կը յուսացինք նորա գագաթան վըրային տեսնել գեղեցիկ և ընդարձակ տեսարան մը : Թէպէտ արեգակն գեռչէր ծաղած, բայց մերձակայ ձիւնապատ դաշտերն կը փայլէին և սառնա-

կերտ հրուանդանն արծաթափայլ լուսով մը կարծես ողղղեալ էր և որոյ շըրջագծերն կը նկարէին գոգցես զրդովեալ և ալեծուփ մթնոլորտին մէջ :

«Երբ բաւական յառաջացանք տեսանք մեր ձախ կողմն Հալլ կղզոյն մէջ լայն նեղուց մը գեղջկաւան տեսարաններով զարդարուն, այդ նեղուցին Ֆիուս Ներսէնիքոլս անունն առափնք : Միջօրէին հասանք սառոցցներուն վրայ զորս Սոնիկանի Սառնամանի անուամբ կնքեցինք :

«Երբ մեր վրանն կանգնուեցաւ, կ'ըսէ Բաեէս, հաւատարիմ Թիուլցիքս և ես 760 մեթր լայնութեամբ գագաթի մը վրայ ելանք ուսկից կրցանք տեսնելով միայն Հալլ կղզոյն լեռներն, այլ և արևելակողմն գանուող ամէն լեռներն :

«Ոչ մի հողմ կը յուզէր այնքան պայծառ օդն : Հարաւային արևմուտքէն դէսի հիւսիսային արևելք կը նշմարուէր ցամաքի երկար չղթայ մը, որ կը հաստատէր թէ Ֆրանսուա Ժօզէֆի երկիրն, մեր նոր գիւտն, պարտիր ընդդարձակ տարածութիւն մ'ունենալ : Առ այժմ կը նշմարէինք եռապատիկ կատարով լեռնաշղթայ մը . կը կանգնէր նա արեգակոն հրով լուսավառ, ի վեր քան զառնամանիս Սոնիլանի :

«Երեկոյեան ժամը 8ին, վերագարձած էինք մեր բնակարանն :

«Ցուրան՝ որ հետզեաէ կը սասականար 4օ, 25ի հասած էր, հակառակ զգուշական միջոցներու, աղետափ գիշեր մ'անցուցինք :

«Հետեւալ օրն (մարտ 14) այնքան ցուրտ եղաւ, զոր կենաց մէջ երբէք չեմ կրած այն օրուընէ հետէ, յարում հիւսիսային բեւեռներն ուղեւորութիւնընել սկսած եմ:

«Առաւօտեան ժամը 6էն հետէ, Թի-

ուցւոցս հետ Սօնքլառի սառնամանեաց վրայ կը գտնուէի :

«Արեգակն դեռ չէր ծագած . Սալլ կղզոյն ետեւէն կը նշմարուէր գեղնեկի լոյս մը : Ինչպէս որ երեցաւ կարմիր լոյս մը, նման բացոյ այն սիւնակին որ կը բարձրանայ կրակարանէ մը, վերջապէս, աստղն արևամբ ողղղեալ կարծես, մշուշին մէջ ծածկուեցաւ :

«Նախ, լերանց ձիւնային գիծն վարդի զոյն մ'առաւ և երբ արեգակնային գունտն յաջողեցաւ ճեղքել սառնաշունչ մշուշն, այն առեն մեր շուրջն ամէն ինչ լուսաւորուեցաւ :

«Ճերմաչտին այդ վայրկենին 50° կը ցուցունէր, զէրօյէն վար : Մեր ընտիր ուօնն, սրու գիմեցինք, կարծես թէ՝ կորուսած էր իւր յատկութիւնները, իւզի թանձրութիւնն ունէր, և մեր կոկորդէն վար գէշ արդիւնք մ'ի գործ կը գնէր :

«Հայն այնքան կարծրացած էր, որ կերած ժամանակնիս մեր ակրայներէն արիւն կը հոսեր : Եթէ գլանիկ մը վառել փարձինք, իսկոյն կը մարեր, գալով ծխափայտներնուս, սոքան եւս սառած էին :

«Ընդհանրապէս հաստատուած է թէ՝ ջերմութիւնն զմարդ ծոյլ և թըրմրեալ կ'ընէ, մինչդեռ ցուրտն կը գրրգուէ և կը զօրացնէ : Բեւեռային կլիմայից ներքեւ ցուրտն ունի իր տարօրինակ կողմերն և ինչ զարմանալի արդիւնքներ յառաջ կը րերէ :

«Մարդ տեսակ մը արքեցութեան մէջ ընկղմեալ կ'զգայ ինքզինք . ծնօտներն կը գոլդովան, կը թմրին և գժուարաւ կրնայ խօսիլ ոք . շարժմունք անորոշ կը լինին . մարմինն և միտքն տեսակ մը անշարժութեան մէջ կ'լինան :

«Բեւեռային կենդանեաց մեծագոյն

մասն կարելի եղածին չափ ինքզինքն ցրտոյն սաստկութիւններէն զերծ կը պահէ, ոմանք գովզթելով, այլք մտնելով խոռոջներու մէջ ձմեռնային քնոյն մատնուելու համար:

« Զկունք իսկ լճերուն ջուրց հետ կը թմրին և այն տաեն երեան կ'ելնեն երբ սառերին համին: Այն անթիւ սառի րիւրեզներն որոնցմով լի է մթնոլորտն և ո՛ք տու ընջեան լրւացն կուտան թուխ գոյն մը, լսելի կ'ընեն յարստու մանշիններ: Երրեմն դուրս ելնող ձեան նուրբ փոշին և շողին կը պատճառեն այնքան սաստիկ խոնաւութիւնն մը, որքան զօրաւոր է ցուրտն: Թէալիս մթնոլորտն չակառակ այս երկայթից զոր կը մնայ և որոյ արդիւնք՝ ծիստոտն փոշի կը դառնայ:

« Սառն՝ հողը մեստապի նման կարծրացւցած է: Խոսելով միայն Յրանսուա Փօզէֆ երկրին վրայ, որոյ տարւոյն մէջ ունեցած միջին բարեխստութիւնն զէրօյէն վար 46<sup>0</sup>, 25 է, ցուրտն 300 մէթր խորութեամբ կրցած է երկրին մէջ թափանցել:

« Այս բեւեռոյին միջավայրին մէջ ձայնն կը փախանցուի մի այնպիսի գիւրութեամբ որոյ վրայ մարդ ուրիշ կրիմայի մէջ չկրնար գաղտնիար մ'ունենալ:

« Բազմիցս ասիմ ունեցած եմ գիւրելու թէ՝ հասարակ ձայն մը 100 մէթր հեռաւորութենէ մը կը լսուիր:

« Զիւնն կարծր է ժայռի նման և իւր մակերեսն ձիգդ շաքարին կը նմանի: Քայլերու աղմանին կը հնչէ թմրուկի նման: Բոլոր միւս տարկայններն սաստիկ կարծրութիւնն մը կ'ստանան: Սառն հնչուն լինելու սաստիճան կը կարծրանայ: Փայտն այնքան կը խոտանայ որ զայն կտրած ժամանակդ կարծես թէ՝ դանակին ներքեւ ուկրի կտոր մը դրած:

ես կարագն, միշտ հեղանիւթ հասարակածին երկրաց մէջ, հսու կայծքարի կը նմանի: միան չի կտրուիր, կը ձեղքուի և կարծրացեալ սնդիկն կրնայ հրացանի գնդակներու դերը կատարել:

Արտեանունք՝ նոյն իսկ հանդարաս եղանակին մէջ, սաս ոյցավ կը ծածկուին և մնձաւ գյուղաքայթեամբ կը բացաւին: Աչաց վրայէն ելնալ չողին կրնայ մթագնել շիշերուն տարակին, այն վերջինք եղեամով պատաժ տպակիներուն շափ անթափանց կը լինին:

« Արգէն գիտած եմ թէ՝ բեւեռային ցրտին զիմանալու կարովաւթիւնն եւրոպացւոյն քով փախանակ զօրանալու՝ կը տկարտանայ: քիթն, զրթունքն և ձեռներն կ'սկսին ծածկուիլ տեսակ մը թագանգով որ կը ծածկուի, և կը պատճառէ հովինյն աղպեցաւթեամբն սաստիկ ցաւեր, յաճախ քիթն և ձեռներն սառելին վերջ կ'ստանան մի այնպիսի մանուշակի գոյն, զոր կարելի չլինիր ջնջել, և երբեմն կը պատճառի որ անդամին ու և է մէկ մասին վրայ ծայրայեղ զգայնութիւնն երեան կ'ելնէ, բազմովիւ տարիներէ վերջ:

« Բեւեռային երկրաց մէջ ամենէն սասկալի սառնջանքն ծարաւի նեղութիւնն է: բազումք կը հանդարակեցնեն զայն ձեռմիր, յոսի գրութիւն մ'է այս, ուսկից յաւառ կուգայ լեզուի և կակրգի բարդացում և փարհարութիւն:

« Դարմանն ցնորսական է, 35<sup>0</sup>, 50—50<sup>0</sup> տարիմանաց ներքեւ, ձիւնն բերանին մէջ յառաջ կը բերէ կիզիչ միջամի մը արդիւնքն և ծարաւն կ'աւելցնէ լեզուին թաղանթներու տաքութիւնն: Ուստիւ կաքիմացիք ծարաւի չարշարանաց կը տոկան փոխանակ ձեռմիք զովանալու: »

Մարտ 45ին, յետ ուսումնասիրելոց,

Սօնքլառի սառնամանեաց բարձունքէն, դէալ ի հիւսիսակողմն ճամփորդելու նըպաստուղագոյն հանապարհն, թաեէո գնդապետն հրամայեց նուու վերադարձն, ժամը 10ին, Վիլզէք կրգոյն արևմտեան ծայրը հասան, ուր ժայռի մը վրայ հաստատուեցաւ պաշարն՝ վեց ժամ վերջ, ճանապարհորդք կը մերձենային նուուն և Վէյրիխ. Կրօզ տեղակալաց ձեռներն չերմագինն կը սեղմէին, իրարու կրիին հանդիպման գեղցիկ գրաւական մը յայտնելով։

Ժամանակն էր սենեակներն մտնելու մեց հոգիէն չորսը տկար էին։ Էթթիս, որոյ սաներն սառած էին, եղնիկի մորթէ շինուած մուշտակով միայն կը քաւէր, ոսքի ուուեցք մը կ'արգիլէր Հալէռի կրել մի և նոյն մուշտակներն. Քաթառինիչ սառած դէմք մ'ունէր. Բօրիչէլ որոյ մուշտակն ցրտէն անդործածելի եղեր էր, չէր կրնար շարժել իւր սառած անդամներն։

Սենեակն մտած ժամանակ, թաեէո լսեց իւր տարարադդ ընկերոջ, Քրիշ մեքենագործին խուլ մւնչւնն, որ ութօրէ ի վեր օրհասական էր։


Յաջորդ օրն, Մարտ 16 ին մեռաւ, 17ին, իւր մարմինն գագաղին մէջ գըրուեցաւ, ախուր և լսին յուղարկաւորաց խումբն հաւէն մեկնեցաւ ձեան ասսկալի փոթորկի մը ժամանակ՝ Վիլզէք կրգոյն ամենէն մօս չրուանդ անձ երթալու համար։ Զեան մէջ թաղեցին մեքենավարին մարմինն։ Իւր շուրջն կը ներկայացնէր մահուան և մշտի գերագոյն պատկեր մը. ոչ մի վայր, աշխարհի վրայ ապահովապէս այնքան յարմած չէ յաւիտենակտն հանդատեան։

Մոլեգին հողմայ հոսանքն որ կը փչէր այն տեղէն, ուր գեռ նոր ըսուած էր հոգւոցն հանգուցելոցն, ատիպեց յուղարկաւորներն կարմեցնելու արարութիւնն, ուրիշ ժամանակի թողուցին գերեզմանն մի քիչ կարգաւորելու և զարդարելու իրենց ընկերոջ շիրիմն արձանագրութեամբ մը։

Ումանց գէմքն և ձեռներն սառած էին, և մեծ գծուարութեամբ յաջողեցան բիւր նեղութեանց մջին, վերադառնալ նաւն։

Մ. Գ. Մօջեսն

(Եարունակելի)



### ԾԱՂԻԿ ՄԱՆԿԱՆՑ

Կը հրատարակուի տեսր առ տեսր 16 երեսէ բազացեալ 15 օրը միանգամ Տարեկան գինն է կանչիկ 30 դշ արծ. մէջին Պօլոյ համար. — Գաւակաց համար 40 դաշնեկանն կ ըուբիթ իւռասանի համար. — Մէն մի տեսրովին գինն է 50 փարա։

Իստամորդագործեան տեղին են՝ կ. Պօլիս կազի Ջապթէի ճատառէի, թիւ 61. Հանդիիս խմբագրատանը. — Կամնուրչի գլուխ ջրավաճառ Պօլոս և Յակոբ աղայից իսանութները. Ագրինուազօլիս. — Աշամ էֆ. Սրվաճեան. Ատահան. — Պետրոս էֆ. Աւրֆուլեան. Գահիրէ. — Յառաջդիմասէց ընկերութիւն. Երզնկա. — Գրիգոր էֆ. Տէր Գարբիկելեան. Լոգկամթ. — Միհրան էֆ. Գիւրբէճեան. Զմիւռնիտ. — Աւուն մասիրաց նկերութիւն. Թիշիլզ. — Մեծ. Խմբ. Աղբիւր Հանդիսի. Կարին. — Մեծ. Յակոբ էֆ. Համամճեան. Մերսին. — Գրիգոր էֆհանի Առինիարեան. Մանիսա. — Մանամճեր Պատամական. Մարտուն. — Յ. Թ. էֆ. Գայուեան. Նիկոնիկում. — Յակոբ էֆ. Տէր Աղարեան. Պատութոյ. — Առաքել էֆ. Պօլոնճան. Անդան. — Միհրան էֆ. Գիւրբէճեան. Անդանատիս. — Միհրան էֆ. Թաշճեան. Անդիկորօն. — Արժ. Օգուստինոս բշնց. Կոպչակեն. Տրապեզոն. — Նշան էֆ. Գալոյճեան. Օրտու. — Միհր Յակոբոս էֆ. Արականեան.